



Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

This work is licensed under a Creative Commons Attribution-NonComercial
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.


Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

Share — copy and redistribute the material in any medium or format

Adapt — remix, transform, and build upon the material



150

1999

Կ Ր Թ Ա Ր Ա Ն
Ա Ի Ե Տ Ա Ր Ա Ն Ա Կ Ա Ն Բ Ա Ն Ե Ց

Դ Ա Ս Ա .
Ո Ը Ծ Ը Բ Ե Ց

ի

Մ . Կ Ա Ր Ա Պ Ե Տ Ե Մ Ո Ւ Ր Ա Տ Ե Ա Ն Ե Ց
Յ Ե Ա Վ Ե Լ Ա Կ Ա Ն Ո Ւ Տ Ե Մ . Ա Կ Ա Վ Ա Բ Ե Ա Ն Ե Ց

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Կ
Գ Ա Տ Ր Ի Ա Ր Ք Ի Մ Ր Բ Ո Յ Ց Ե Ր Ո Ւ Ս Ա Ղ Ե Մ Ի
Տ . Ե Ս Ա Յ Ե Ա Յ
Մ Ր Բ Ա Զ Ա Ն Ա Ր Ք Ե Պ Ւ Ս Կ Ո Պ Ո Ւ Տ



Յ Ե Ր Ո Ւ Ս Ա Ղ Ե Մ
Ի Տ Պ Ա Ր Ա Ն Ի Մ Ր Բ Ո Յ Ց Յ Ա Կ Ո Վ Բ Ե Ա Ն Ե Ց

ԿՐԹ Ա. Բ Ա Ն

ԱԻԵՏԱՐԱՆԱԿԱՆ ԲՈՒԵՑ

Գ Ա Ս Ա .

Ս Ա Մ Ա Ր Ա Յ Ի Ե

Համար 29-37:

“Եկ օվե իմ ընկերու ապագես կը
հարցնէք երբեմն Փարփակեցի օրինա-
կանը : Այս հարցումը տարօրինակ
կ'երեւի մեզ այսօր , և ով ոք նոյ-
նը կրկնէ ներկայ ժամանակիս մէջ ,
ամօթահար կը լինի մարդկանց առ-
ջեւ : Եւ սակայն այն գալուն մէջ ,
երբ օրինականը սոյն հարցումն ար-
տասանեց , ոչ միայն ամօթ չը համա-
րեցաւ , այլ պատիւ : Օրինականը

41435-60

Հ. 1438

Պ Ա Ր Ա Կ Ա Գ Յ Ա

Հ Ա Ր Ա Կ Ա Գ Յ Ա Վ Ա Ր Ա Կ Ա Գ Յ Ա

այսպիսի հարցումն առաջարկելով երկնաւոր Վարդապետին՝ յուսացաւ երեւիլ արդար և լիսկատար օրինապահ։ Հարցընելով թէ՝ «Ովէ ի՞մ ընկը ո՞, կարծես թէ կ'ուղէր առել. «Ես ըսկամիմ բնաւ զանց առնել, արհամարհել և մոռանալ զօք, այլ կը փափաքիմ ամեն մարդ սիրել իբրեւ ընկեր, որ արժանի է այն կոչմանը։ Յէպէտ յայտնի է որ կարող չեմ ամեն մարդ ընկը անուանել, բայց շատ կը ցաւիմ, եթէ նոյն կոչումը զանամ այն մարդուն, սրուն պարտաւոր եմ։ Ասած ինձ, ուրեմն Վարդապետ, «Ովէ իմ ընկը, որպէս զի և ես աղջունեմ զնա իբրեւ ընկեր և վարուիմ նորա հետ իբրեւ ընկեր ո՞։

Յէ Բնէ խորութիւն կոյ նոյն դարուն և ներկայ դարուն մէջ. թէ Բնէ տարբերութիւն կայ օրինականի հարցման և մեր Փրկչի պատասխան ւոյն մէջ, և թէ ինչու նոյն դարու մարդը պատիւ կը համարէր այն հարցումը արտասանել և այժմեան մարդը կը պատկառի նոյնը կրկնել. այս մեծ

անջրագետը մարդկային ազգի պատմութեան ամենամեծ շընանն է։ Իսց որպէս զի լաւ քննենք և իմանանք թէ ինչու այն ժամանակ օրինաւոր համարուած հարցումը, 19 դարերէն զինի, բոլորովին անտեղի է այսօր. բնական և հարկ է նախ և առաջ հարցընել թէ Բնէ պատճառաւ օրինուոր կը համարուեր նոյն խօսքը, և թէ արգեօք ամեն մարդիկ այնպէս կը խորհէնի, Բնէպէս կը խորհէր Փարիսեցի օրինականը։ Այն կրկնակի խնդիրը քննել և պարզել կը նշանակէ լիստին ուսումնամիրել թէ Բնէ կը հասկնային մարդիկ ընկը ասելով։ Այնշանակէ յատուկ տեսութեամբ զննել և ուսանիլ մարդկային ազգի պատմութիւնը, որ այն յատուկ կետէն առնելով խիստ կարեւոր է և խորհրդածութեան արժանի։ Անիք պիտի պատկերացնենք այս պատմութիւնը, բայց նշանաւոր գիծերը մի այն գծելով, և այսքանը բաւական կը համարինք մեր նպատակին հասնելու համար, որ է ակներեւ ցցց տալ

Յիտւոի Քրիստոսի դալստեան և առտուածային վարդապետութեան մի ամենամեծ ազգեցութիւնը :

Աշխարհիս նախնի դարուց մէջ, մինչդեռ մարդկութիւնը խանձարոյ մէջ էր տակաւին, մարդոյ մորք անցած չէր բնաւ այս հարցումն . “ Ո՞ւ է ի՞նձի՞ն : Ասուած մէկ արիւնեատեղծելով ամեն մարդիկ, ամենուն տուած էր մի և նոյն նախահարքը : Մարդկութիւնը սերած լինելով մի զայդ ամոնիերէ, նկարագրապէս կը կազմէր մի գերդաստան : Մարդկային եղայրութիւնը ծնունդ էր անձուկ կապով կապուած եղայրութեան : Մարդկութիւն կոչուած զգացումք՝ ծընունդ էր ընտանեկան սիրո և գործվանց : Մարդկային սէրը զանգուած էր ընտանեկան սիրով, այնպէս որ մարդը կըսիրէր որպէս մարդ՝ իւր զաւակը, իւր հայրը, իւր եղայրը եւ իւր ազգականը : Իսկըսան ամեն ընկեր՝ ազգական էր : Այսպէս էր առաջին մարդոյ կենաց շրջանը, որ կարողացաւ տեսնել իւր գերդաստանը :

Ժողովուրդ եղած և սոյն ժողովոդեան անդամները, իրենց կենդանի նախահօր առջեւ, ոչ միայն իրեւ քաղոքակից կը ճանաչէին զիրեար, այլ և իրեւ ազգական և իրեւ եղայրը : Այս սկզբնական հասարակութեան կամ համեզբայրութեան կապը երկար ժամանակ տեւեց ու զգալի մնաց, և թէպէտ իւր յիշատակարանները անհետացան, բայց իւր գաղափարը անկորուստ պահպանուեցաւ աւանդութեան մէջ : Մարդիկ իրարմէ հեռացան, իրարմէ բաժնուեցան, բայց զիրար ազգակից ճանաչելու նախնի սովորութեամբ անեղծանելի մնաց այն զգացումը, որուն յետ ժամանակաց, Մարդկութիւն անունը տրուեցաւ :

Այս կետեն կարող ենք ճանաչել Կատուծոյ նպատակը և խորհուրդը : Երբ սասց Աստուած իւր պատկերակից ստեղծած արարածներուն . “ Ա Ճեցէք և բազմացարուք, ո ոչ միայն կամեցաւ երժաներութիւնը առաւելու և իւր պատկերը բազմացընել երկիրի վրաց : այլ կամեցաւ նաեւ

Դատեղծելմի ամենամեծ գերդաստան, որս իւրաքանչիւր անդամները պարտաւորութեամբ կապուած լինին, ինչպէս իրարու հետ, նցյալիս և իւրենց Արարջի հետ :

Ամեն մարդիկ կոչուած էին յամենայն զօրութենէ փառաւորել թէ ամենասուրբ և ամենաբարի Ասուածը, յորմէ կարողութիւն և ընդունակութիւն ստացած էին, և թէ օգնել միմեանց իրենց գերադոյն նպատակը լիովին կատարելու համար, որ էր սիրելով զմիմեանս՝ փառաւորել զիշտուած : Այն նպատակը և նայն աէրը պէտք է որ կապէր և միացնէր մարդը՝ մարդոյ հետ, գերդաստանը՝ գերդաստանի հետ, ազգը՝ ազգի հետ : Խակ անհատներու տարբեր բը նաւորութիւններն ու տարբեր տաղանդները, ցեղերու տարբեր կաղմուածն ու խառնուածը, ժողովոդոց տարբեր դիրքն ու պիտոյքը, ուրիշ նպատակի համար չեին, բայց եթէ աւելի զգալի կացուցանել, որ իւրաքանչիւր մարդիկ, խորհրդաւոր կեր

պով, կախումն ունին իրարմէ, վուխադարձ կարօտութեամբ կապուած են միմեանց հետ և անդադար պարտաւորուած են միմեանց փօխադարձ օգնութեան կարեւորութիւնն զգալ : Ամեն պէսպիսութիւնը, ամեն դիմադիր յատկութիւնը պէտք է որ ձուլուէին աստուածային տնտեսութեան անհուն խորհրդոցն մէջ, համօրէն մարդկութիւնը պէտք է որ լինէր իրեւ մի մարդ Աստուծոյ առջեւ, հազարաւոր եւ բիւրաւոր ձայները պէտք է որ լինէին իրեւ մի ձայն : իրեւ մի դաշնակաւոր նուագ, իրեւ մի անընդհատ օրհներդութիւն երախտագիսութեան և երկրպագութեան :

Մարդկանց առ միմեանս ունեցած սոյն յարաբերութեան մէջ պէտք էր ահա, որ աճէր եւ զօրանսար աստուածսիրութեան և մարդասիրութենսուրը զգայուումը, այն սքանչելի սէրը կամիմ ասել, որ խապառ տարբեր է ուրիշ ամեն սիրոյ զգայումներէ, երբ անարատ է, երբ պղտորուած չէ մարմամափութեամբ, երբ զանգուած չէ

շահամղութեամբ, ունակութեամբ, կանխակալ կարծիքով և արեւան ուժով և երբ պահպանած է այն յատուկ ամբծութիւնը, որ բնաւ չըկայ ուրիշ մարմնաւոր յօժարութեանց մէջ: Աթէ, իբրեւ մարդ, չունինք սայն ամբիծ սէրն առ մարդիկ, ընտանեկան զգացումները, արենական համակրութիւնը և հայրենեաց խանդը կարող չեն երբեք անասուններէն քարձրացնել զմեզ, և այս մասնաւոր զգացումները այն ժամանակ միայն կարող են սիրոց սուրբ անունը կրել, երբ կատարելագործուած են Հոգւովին Կատածոյ և Ճշմարիտ աստուածսիրութեան ու մարդասիրութեան երկնաւոր հիւժով կազդուրաւած և ուռճացած:

Ո՞նչ չըկարծուի բնաւ, թէ մենք դիտաւորութիւն ունինք դատապարտել կամ նուազեցնել այն զգացումները, զօրս բնաւթիւնը ներշնչած է մեզ, և որոնք սահմանուած են աստուածային անհուն խորհրդով, որ նաև խակրթութեան աստիճաններ լինին

մեր համար դէպ ՚ի գերադոյն սէրը վերաթեւելու: Կատուած կարսղ էր անշուշտ ամեն մարդ առանձին առանձին ստեղծել ՚ի հողոյ, և յաջորդական նորանոր տրաքչութեամբ յարատեւել մարդկային ցեղը, բայց չըկամեցաւ այսպէս առնել: Աս հաճեցաւ գերդաստանը մարդոյ շուրջը բոլորեւելել իւրաքանչիւր անդամները փոխադարձ կարօտութեամբ իրարու հետ կապեւեւ սոյն խորհրդաւոր ազգակցութեամբ՝ ընտանեկան հասարակութիւնը հաստատել: Որդիական, ամուսնական, հայրական և քաղաքակցական՝ արդար և բնական գորովանքներու մէջէ, որ կը կրթուի, կը բացուի և կը փայլի մեր սիրելու ընդունակութիւնը և կարողութիւնը: Կատուծոյ իմաստութեան և բարութեան յատուկ տնօրէնութիւնն է այս որ սիրելու մերձաւոր առիթներ եւ ստիպողական միջոցներ մատակարարած է մեզ մեր կարողութեան չափով և մեր որրանին մօտ: Յամիշաննէս առաքեակն ասաց: “Աթէ ոք ա-

պիտէ, թէ սիրեմ զլուտուած և զեղչ
բայր իւր ատիցէ, առւտէ. որ ոչ սիր
է զեղացր իւր՝ զր տեսանէ, զլու-
տուած՝ զր ոչն ետես, զիարդ կարի-
ցէ սիրել: Ա. Յովհ. Դ. 20:

Այս ապաքէն այս խօսքերը լիովին
իրաւունք կուտան մեզ՝ սցոսկէս ասել
մեր կողմէն. — Են մարդը, որ իւր
տեսած և ճանաչած եղացրները չքսի-
րէր, ի՞նչպէս կարող է սիրել այն եղ-
բացրները, զրս ոչ տեսած է և ոչ կը
ճանաչէ: Ով որ չքսիրէր այն անհատ-
ները, որոց հետ Նախարինամութիւնը
կապած է մասնաւոր անձուկ կապով,
կարող չէ նա երբէք սիրել այնպիսի-
ները, որոց հետ կապուած է միայն
ընդհանուր կերպիւ: Ո՞եր գիտակցու-
թիւնը կը համօզէ զմեզ և կարող ենք
առանց տարակուսելու ասել, որ իւր
ազդականաց և մերձաւորաց բարե-
բարդութեան համար անտարբեր ե-
զող մարդը՝ կարող չէ երբէք անկեզծ
օրէն զգալ եւ խորհիլ ընդհանուր
մարդկութեան շահը: Կնկեղծ և ճըշ-
մարփտ չէ նաեւ այն արտակեդրոն:

մարդասիրութիւնը, որ կը ձգտի ազ-
գակցութիւնը թողուլ և միայն հայ-
րենիքը սիրել, հայրենիքն ու ազգը
թողուլ և միայն մարդկութիւնը սի-
րել, կենդանիքը թողուլ և մեռեալ
ները սիրել: Ո՞վ կարող է երբէք, առ-
ուանց գերդաստանի՝ ազգ երազել,
առանց ազգի՝ մարդ կութիւն և առ-
ուանց կենդաննեաց՝ նեղեցեալներ: Ո՞ւ-
րը աստիճանները ունի և սիրոյ կա-
տարածին դիմելու համար՝ հարկ է
քանի մի սանդուղներ վերստնել: Ե-
ւետարանը ոչ միայն չըմերժէր, այլ և
յատկապէս մասնաւոր սիրոյ պատ-
ուէրներ կ'աւանդէ: Հին և Նոր
ՈՒխուի ամեն սուրբերը յարդած և
գրկած են մասնաւոր սիրոյ կապերը:
Նցն ինքն Յիշոււս Քրիստոս ցոյց տը-
ւաւ իւր անձին մէջ կատարեալ օրի-
նակ որդւոյ, բարեկամի և քաղա-
քակցի: Կա գեղեցիկ տիպար էր ծը-
նողասիրութեան, բարեկամութեան
և հայրենակցութեան:

Եւ սակայն պարտինք խոտտովանիլ
որ ընդհանուր մարդասիրութեան լիւ

գունակութիւնը, կամ, աւելի պարզ
ասել, մարդք՝ որպէս մարդ սիրելու
կարողութիւնը՝ բարձր է և գերա-
գոյն մեր մասնաւոր սիրոյ ամեն գո-
րովակներէն : Որչափ պակաս են սի-
րոյ օժանդակիչ պարագայք, որչափ
զերծ է մեր սէրը մասնաւոր յօդիչ
առիթներէ—շահախնդրութենէ, ու-
նակութենէ, կանխակալ կարծիքէ,
արեան զօրութենէ — միտլ բանիւ,
որչափ կրպանք մենք, որ մենք կը սի-
րենք զմարդ՝ միայն Վատուծոյ կնիքը
իւր ճակտին վրայ ունենալուն և մեր
օդնութեանը կարօտ լինելոյն համար,
այնչափ վսեմ է մեր սէրը և արժանի
ճշմարիտ սիրոյ անուն կրելու . վասն
զի անարատ է, վասն զի անբիծ է և
անխառն : Երբ այս եղանակաւ կը
սիրենք, յայտ է որ կը սիրենք մենք
որպէս Վատուած + որոյ մարդասիրու-
թիւնը ինքնաբուղիս է և անպայման
և հիմնուած չէ բնաւ յարակից պարա-
գաներու վրայ : Որչափ հոգեւոր է մեր
սէրը, այնչափ նման է աստուածային
սիրոյն և աւելի կը մօտեցնէ զմեզ

Վատուծոյ և կը միացնէ նորա հետ :
Ոիով բանիւ, մեր ունեցած մասնա-
ւոր սիրոյ շատ կամ սակաւ գորովանիք
ներսվ մենք հաւասար ենք մեղմեն բա-
տորին կինդանի արարածներուն, իսկ
մեր ունեցած ընդհանուր սիրով մենք
պատկերակից և սիրակից ենք Վատու-
ծոյ : Տարակյոյ չը կայ, որ անասունն
ները առանց գորովանաց չեն և նոցա-
քանի մի տեսակները խիստ յայտնի
են այս մասին . բայց չկայ նոցա մէջ
բնաւ՝ սիրոյ այն վեհ և ընդհանուր
բեղմնաւորութիւնը, որ յատուկ է
միայն հոգեւոր արարածոյն, այսինքն
մարդոյն : Վայ հոգեւոր սէրն է ճըշ-
մարիտ սէր : Վայ սէրն է, զօր պար-
տինք յաւելուլ մեր ամեն սիրոյ վր-
այ : Պէտք է որ ամեն մարդ այս սի-
րով ուսանի սիրել իւր զաւակը, իւր
ամուսինը, իւր ազգականը և իւր բա-
րեկամը : Վայ հոգեւոր սէրն է բը-
նական և համակրական սիրոյ համե-
միչ աղը : Վանց հոգեւոր սիրոյ, ա-
մեն զգացմունք, ամեն գորովանիք,
ամեն սէր, ոչ այլ ինչ են, եթէ ոչ

կիրք, տենչանիք, ունակութիւն, վարագութեալ ինքնասկզութիւն, որոնք վայրապար կը կրեն սիրոց գեղեցիկ անութիւն:

Վմենոբարի Արարիջը կամեցաւ, որ հոգեւոր սէրը լինի մարդկային քնութեան ամենէն փառաւոր զարդը, ամենէն գեղեցիկ կատարելութիւնը, ամենէն սքանչելի միջոցը, որով կարենան մարդիկ հանրական միաբանութեամբ կատարել իրենց սրատութրած մեծ գործը, որ է փառաւորել զԱստուած երկրի վրայ : Այս տեսնենք աիներեւ, թէ ինչ սքանչելի իմաստութեամբ արմատացուցած և հաստատած է Աստուած սիրոց զգացումը մարդոց սրտի մէջ: Այս տեսնենք, թէ քանի եղանակներով և քանի միջոցներով ասլահօված է սոյն զգացման գոյութիւնը: Քանի քանի նշաններ, գիծեր և պայմաններ կան, որով մարդը պարտաւորուած է ընկեր ճանաչել ամեն. մարդ առհասարակ: Վմենիքն ունին նոյն կազմուածքը, նոյն կերպարնիքը, նաեւ նոյն կարօտութիւնը,

նոյն կախումն, նոյն վտանգները՝ եւ նոյն թշնամիքը: Վմենիքն ունին հաւասարապէս՝ մտածութիւն, լեզու, խիզք և գիտակցութիւն: Վմենիքն ունին կանոն արդարութեան և զգացում ձշմարտին: Վմենիքն ունին կարօտութիւն ապաւինութեան և հաւատոց առ Վստուած: Վմենիքը կը փափարին զգայական կեանքէն աւելի լաւագոյն կենաց և երկրաւոր երջան կութենէն աւելի լաւագոյն երջան կութեան: Վմենիքն ունին գաղափար անմահութեան և ծարաւ յաւ իտենականութեան: Ա երջապէս, երկիրս անիծուելին ՚ի վեր, ամենուն զգալի է ապերջանիկութիւնը, ամենիքը կը կրեն այս ցաւը և ամենիքը արժանացած են պատուիրանաղանցութեան դառն հետեւանիներուն . . . : Իսպաց աւաղ, որչափ կը նշանակենիք այն կէտերը, որովք պէտք է միանային մարդիկ, այն չափ կը մօտինիք նոցա մահարեր բաժանման եւ անմիտութեան առաջին պատճառին: Վ՞նչպէս կարողէր մարդ, իւր Արարէն հեռանալին դինի, իւր

Արարիքը անպատութելէն զինի, յարգելնորա պատկերը և կնիքը արարածի ճակունին վրայ: Իւր անձը Վասուծամէ նախապատիւ համարող մարդուն համար ուրիշ բնչ էակ կարսղ էր սուրբ համարութիւր ովանդակ տիեզերաց մէջ: Խ՞նչարէս կարող էր կենդանի մասլ ընկերի սէրը այն առական ուած սրտին մէջ, ուր ցամքած էր սէրն առ Վասուծած: Մարդը, Վասուծամէ հեռանալով, թիւնաւորեց իւր սիրով այնպիսի յօժարութիւններով, որոնք յարակից են անձնասիրութեան, որոնք մի մասն են ինքնասիրութեան և այնքան անկախ են կամքեն, որ իսկոյն լոկ անասնական քնազդման կ'ենթարկեն զմարդ: Երբ մարդն Վասուծմէ հեռացաւ, սկսաւ որպէս անասուն սիրել և ոչ որպէս Վասուծած: Երբ ասուծածային կնիքը մարդոյ ճակտէն ջնջեցաւ, ջնիւր անունը եւս ջնջեցաւ, և սոյն բառը կորսնցուց այն իմաստը, զոր սահմանած էր Վասուծած: Մարդիկ եղան լոկ նմանակիցներ և ոչ թէ ընկերներ: Հասարակութեան

և մարդկային վսեմ միութեան զգացումը պղտորեցաւ, չքացաւ: Դիսպաց սպատահմամբ միայն երբեմն համակրութիւն եղաւ այս ինչ կամ այն ինչ անհամաներու մէջ. Տարդ անունը միայն յարդ ներշնչեց առ մարդ, առաւասելոյն ցաւալի տեսքը միայն գութ ու գորով արծարծեց մարդոյ սրտի մէջ. բայց ընդհանուրի երջանկութեան փափաքը, հասարակուց կատարելագործութեան իղձը, երինաւոր Հօր փառաց և նպատակին համեմատ մարդկային մեծ գերզատաւան կազմելու ընդհանուր միտումը և մըրցումը՝ անհետացաւ սրտերէն: Վասնաւոր աննմանութիւններն ու տարբերութիւններն աւելի երեւան ելան, քան թէ նմանութիւնը: Վրասրբն վառը ու բարք, սովորոյթք, կարծիք տարրեր լեզուք և գոյնք, տարրեր աստիճանիք մուաւոր մշակութեան, անհաւասարութիւնք աստիճանի և բաղդի, այս առ երեւոյթ գիպուածները ջնջեցին մարդկային հիմնական նմանութիւնը: Այս դիսպուածներու

մէջ սկսան մարդիկ եղբայրական տիտուլ
զոսներ մինտութելքան թէ մի Արարչ
արարած և մի Հօր զաւակ լինելցին
մէջ։ Այսուհետեւ ընկեր կոչուեցաւ
միայն ազգականը, բարեկամը, դաշ
նակիցը և երեմն քաղաքակիցը։ Վաս-
նաւոր ընկերութիւնները կարծես թէ
աւելի ամրացան, բայց ոչ այնքան իբ-
րեւ ընկերութիւնն, որքան իբրև
նիզակակցութիւն դաւադրութեան։
Վիացան մարդիկ, բայց ոչ այնչափ սի-
րելու համար, որչափ միասին ատե-
լու համար։ Գերդաստանները ամրա-
ցան և զօրացան գերդաստաններու
գէմ, գասակարգերը՝ գասակարգե-
րու գէմ և ազգերը ազգերու գէմ։

Վցաց նկատմամբ մանաւանդ կա-
րող ենք նշմարել թէ ի՞նչքան այլայ-
լցաւ, չքացաւ ընթիր բառի մեծութիւնը, գեղեցկութիւնը և գաղա-
փարը, զսր Աստած տմենայն խնա-
մով տպաւորած էր մարդոյ սրտի մէջ։
Կասկածը, կասկածը, անվասահու-
թիւնը և ատելութիւնը գոգցես բը-
նական փոխագարձ յարաբերութիւն-

ներ եղան ազգերու և ժողովրդնե-
րու մէջ, և այս թշնամական միտումը
ները աւելի յաճախեցան իրարու դր-
բացի ազգերու մէջ։ Տարակոյս չը կայ
որ տգիտութիւնը աւելի նպաստեց
այն չարիքներուն։ Ո ասն զի մարդիկ
կ'երեւակայեն թէ՝ մինչեւ մի ազգ
չանկանի և չը կործանի, միւսը կա-
րող չէ կանգնիլ և երջանկանալ, ինչ
պէս որ վաճառականութիւնը թիւր
գաղափարաւ ըմբռնողները կը կարծեն
թէ՝ մէկուն հարստութիւր միւսին կո-
րստեան մէջն է անշուշտ։ Որչափ թը ը-
նամանք է այն գաղափարը Աստուծոյ
Կախախնամութեան գէմ։ Բայց ուս-
տի կարող էր ծնանիլ այսպիսի գաղա-
փար, եթէ ոչ սկզբնական անկեղծ
հաւատոց նշանումէն։ Քանի մեծ յան-
ցանք է այս գաղափարն ինքնին։ Ու-
ստորութեան յառաջադիմութիւնը
սկսած է արդէն փարատել այս նա-
խապաշարումները, ազգ՝ ազգի մօտեւ-
ցնել և ժողովուրդ՝ ժողովրդեան։
Բայց ինչպէս որ տգիտութիւնը միւ-
այնակ կարող չէր ժողովրդները իրար-

մէ բաժանել և խորշեցնել, եթէ Վա-
տությ հայրութեան մէջ գանեին մար-
դիկ իրենց փոխադարձ եղայրութիւր,
նոյնակէս և լոկ կրթութիւնը կամ գի-
տութիւնը, մարդիկ միայն շահով ի-
րարու հետ կապելով կարող չէ ճշմար-
տապէս ընկեր առնել միմեամց՝ սրբ-
տով և հոգւով։ Թէ տգիտութիւնը
և թէ գիտութիւնը երկուքն ևս ան-
կարող են իրենց հակակիր աղդեցու-
թեան մէջ։ Կահը, գիտուն դատո-
ղութիւնը ինքնին կարող չեն այնպիսի
ընդհանրական եղայրութիւն ստեղծելը
որ արտաքին պատճառներէ չը խախ-
տի և չը թուլնայ, եթէ չունին կան-
խապէս այն ներքին և աստուածային
սկզբունքը, որուն վրայ հիմնուած է
եղայրութիւնը։ Վստուծ մէջ հեռա-
նարով կօրծանուած՝ եղայրութեան
գեղեցիկ չէնքը՝ Վստուծ յն մօտենա-
լով և սիրելով կը կանգնի և ոչ թէ
լոկ գիտութեամբ։

Յառաջքան Յիսուսի Քրիստոսի
գալուատը, որ, ըստ կանուխ մար-
դարէութեան, պարտ էր և հաշտե-

ցընել երկիրս երկնքի հետ և որուն
“կը պատկանեէր համօրէն ժողով ժո-
ղովոցոց, ” աշխարհը եւ մարդկու-
թիւնը անհաշտ ցեղերու բաժնը-
ւած էր, որոց իւրաքանչիւրն, ի-
րեն զօրանալուն և երջանիկ ապրե-
լուն համար, անշուշտ կարեւոր կը
համարէր միւսները նուաձել և տր-
կարացնել (Օքարագնիկամ այլազնի անու-
նը, ամեն երկիրներու մէջ, թշնամա-
նաց տիսղոս և անիծից ու նախատա-
նաց նշան եղոծ էր։ Այն իսկ Վստու-
ծոյ ժողովրդեան (Քրիստոցոց) մէծ
մասը, այս կատաղի ազգայնութեան
հոգին այնպիսի ծայրայեղութեան մը-
ղած էր, որ Հրէայք, միւս միաբան
աղքաց առջեւ համարուած էին Աշխա-
մի և անունը Տարդիկութեան։ Պօղոս առա-
քեալն անդամ, որ նոյն աղքէն ծնած
էր, ոսյն կոչումը կուար իւր աղ-
քին՝ բարկութեամբ և արտասուօք։
Իրաւ է որ, մեր բացատրած կէտե-
րուն նկատմամբ, Վստուծ յնքն պա-
տուար մի կանգնած էր Հրէից և
միւս աղքաց մէջ։ Տայց սոյն պա-

տուարաւկ ամեր Աստուած կռապաշը
տութենէ անջատել Խորայելացիքը և
ոչ թէ մարդկութենէն : Աստուծոյ
այս պարզ և սուրբ գիտաւորութիւնը
այլայլուած էր նոցա մտաց մէջ :
Նոքա յայտնապէս ցոյց տուին իրենց
վարդով, որ կարող են կռապաշուու-
թիւնը սիրել և կռապաշաները ատելը
Նոցա մեծամասութիւնը զօրացած էր
իրենց առ Աստուած ունեցած անհա-
ւատարմութեան հետ : Որչափ կը
խառնակէին նոքա այլազգեաց հետ,
այնչափ կ'ատէին մարդկութիւնը : Են-
ներողամասութիւնը և մեզկութիւնը
միասին կը զօրանային նոցա մէջ : Խարձ
ասենք, երբ Յիսուս Քրիստոս երե-
ւեցաւ աշխարհի վրայ, ամեն ազ-
գաց մէջ Խորայելացիք այն ազգն էին,
որոց աւելի կարեւոր էր մեր բացատ-
րած վսեմ գասն, այսինքն մարդասի-
րութի : Աչ Հրէից պատմութեան մի
այլ ըրջանի մէջ, և ոչ ուրիշ ազգաց
մէջ բաց'ի Հրէից, գուցէ մարդ չհա-
մարձակէր, իւր արդարութիւնը հրո-
չակելու գաղտնի յուսով, հարցընել

այսպէս բացարձակ . “ Ո՞վ է իմ ըն-
կերն : ” Ատածենք մի անգամ, որ
հարցնողն սոսկական մարդ չէ, այլ
վարդապէտ օրինաց, վարդապէտ օրի-
նաց Աստուծոյ :

(Օրինականի հարցումը պատեհա-
ոիթ մ՝ էր Յիսուսի Քրիստոսի հա-
մարդու հոչակել մարդասիրութեան մեծ
սկզբունքը և վսեմ ճշմարտութիւնը :
Բայց ինչքան սքանչելի է երկնաւոր
Վարդապէտի ընտրած եղանակը սոյն
պարագայիս մէջ : Կա կարող էր հա-
մառօտ խօսքով պատասխանել (Օրի-
նականին, բայց չը կամեցաւ այսպէս
առնել, այլ սկսաւ պատմական օրի-
նակ մի յառաջ բերել : Կւ սոյն պատ-
մութեան համար յատկապէս օրինակ
բերաւ մի Հրէայ և մի Ասմարացի,
և ոչ թէ ուրիշ երկու տարբեր աղ-
գերէ երկու տարբեր անձինք : Հր-
էան օրինակ բերաւ, որովհետեւ
Հրէի հետ կը խօսէր . Ասմարացին
օրինակ բերաւ, որովհետեւ Հրէից
և Ասմարացւոց մէջ սերնդական ան-
հաշտ ատելութիւն կար, և ըստ որում

աստուածպաշութեան մէջ եւս հաւ
կակարծիք էին, սերնդական ատելու-
թիւնն օր աւուր աւելի կը զայրանար
չետեւապէս, Յիսուս Քրիստոս ոչ
թէ լոկ երկու օտարազգիներ օրինակ
բերաւ, այլ երկու հակառակորդներ,
երկու անհաջութշնտմիներ, Բայց այս
չափը չէ միայն : Յիսուս Քրիստոս
Ամմարացւոյ և չրէի վայրիենական
պատմութեան մէջ կարող էր չրէան
բարերար ներկայացնել և Ամմարացին
բարերարեալ, բայց ընդհակառակն
կը տեսնենք : Յիսուս, Ամմարացին
բարերար ներկայացնելով, պաշարեց
զարէան, որպէս զի ընհամարձակի Ամ-
մարացւոյն հետ ունեցած յարաբե-
րութիւնը ինքնիշխանաբար կտրել,
այլ կապուի իրեն բարերարող օտա-
րին և թշնամւոյն հետ, կամ Շանաչչ
զնա որպէս ընկեր և կամ ընճանաչե-
լով՝ խոստովանի իւր ամօթալի ապե-
րախտութիւնը :

Այսքանն եւս բաւական էր մար-
դասիրութեան նպատակը բացատրե-
լու համար, բայց Յիսուս դարձեալ

գոհ չը լինիր, այլ իւր պատմութեան
մէջ յառաջ կը բերէ ուրիշ անձինք
եւս, որոնք թէ և չրէայ, թէ և պաշ-
տօնեայ կրօնի, թէ և քահանայ և ներ-
կայացուցիչք ժողովրդեան, կ'անցնին
և կը թողուն իրենց համազգին և հայ-
րենակիցը աւանց կարեկցելու : Խակ
Ամմարացին, Ճանաչելով, և կամ ա-
ռանց Ճանաչելու՝ թէ վիրաւորեալն
չրէայ է, կ'աճապարէ, կը փողէ դէպ
՚ի նա, ըստ որում մարդ է, կը տագ-
նապի և ամեն խնամք կը տանի, զոր
միայն եղայրը եղաօրէն կարող էր
սպասել սոյն պարագայիս մէջ : Անք
Փրկիչը կարձ և հարեանցի պատմու-
թեամբ գոհ չը լինիր, այլ մի առ մի
կը պատմէ Ամմարացւոյ ցուցած խը-
նամքները : Կա այնպէս կը պատիերա-
ցընէ բարերարութեան պարագանե-
րը, որ մարդ կարող չէ բնաւ առա-
ւել քան զայն բարերարութիւն եւ
բեւակայել այնպիսի դժուար հանդա-
մանկներու մէջ : Կամ աւելի պարզ
ասենք, Յիսուս՝ թուելով այն պարա-
գաները, ինչ որ մարդիկ կարող չեն ե-

բեւակայել, Ասմարացւոյ օրինակաւ կամի բարերարութե գերագոյն դաշտափար մի տալ, Եւ արդարեւ, Յիւ սուսի պատկերացուցած պատմութիւր բարերարութեան սքանչելի տիպար մ' է, որուն մէջ կը տեսնենք ակնեւրեւ, մարդասիրութեան պարագը այնպէս անթերի և այնքան գեղեցիկ կերպիւ կատարուած, որ մարդ կարողէ երթէք երեւակայել:

Պէտք է ասել, որ Վեւացին և քահանան, վիրաւորեալ ճանապարհորդէն խուսելու համար, մի այլ յատուկ պատճառ ունէին՝ քան թէ ան տարբերութիւնը և անկարեկցութիւր: Այն աւապակները, որոնք ճանապարհորդը վիրաւորեած էին, կարելի է թէ շատ հեռացած չէին նոյն տեղին և պատեհ ժամնւ կը սպասէին, որ եթէ անցաւոր մի կարեկցի վիրաւորելոյն վրայ, իսկոյն յարձակին, կողոպտեն, և իրենց ագահութիւնը նորանոր զոհերով յագեցնեն: Անսաւանդ որ սոյն ճանապարհը, իւր մէջ յաճախ պատահած մարդասպանութեանց հա-

մար, երկար ժամանակէն ՚ի վեր, ճանապարհ արեան կը կոչուէր, և պատահար մի չեղած ժամանակն իսկ՝ անցաւոր ները չէին վատահեր կանգ առնուլ: Իայց, պարտաւորութիւնը, թէ և դժուար և վանդաւոր, դարձեալ պարտաւորութիւն է, և դժուար պարտաւորութիւն կատարող մարդն աւելի կը բազմապատկէ իւր փառքը և պատիւը: Հետեւապէս, Ասմարացին վայելեց այս փառքը, զոր միւս երկու ճանապարհորդըն ևս կարող էին վայելել Ասմարացին ոչ թէ միայն կանգ կ'առնու վիրաւորեալ իւր գրասոի վրայ գնելու համար, (եթէ միայն այս լինէր նորա հոգացողութիւնը: Պուցէ աւելի լինասակար քան թէ օդասակար լինէր վիրաւորելոյն, որոց կեանքը իւր արեան հետ կը հասէր): այլ վէրքերը կը կապէ ու կը պատէ, և ձէթ ու գինի կը հեղու վրան, զորս բարեբաղդաբար պատրաստի ունէր: Պուցէ անհաւան թուի ձէթ և գինի պատրաստի ունենան, քայց սոյն այս անհաւանութիւնն է, որ աւելի գե-

զեցկութիւն կուտայ պատմութեա-
նը, վասն զի աւելի բացայտ կերպով
կը պատկերացնէ Ամարացւոյն հոգն
ու խնամքը և նորա քաջարտութիւնը,
որով ամեն վտանգ կ'արհամարհէ սոյն
մարդասիրական բարի գործը կատա-
րելու համար : Ամարացին վիրաւոր-
եալը գրաստի վրայ կը դնէ և կը տա-
նի մի պանդոկ, և աչթէ լոկ պանդո-
կապետին կը յանձնէ, (որ իբրեւ
մարդ պարտական էր մնացած հոգալը
ինքը քաշել,) այլ կը դարմանէ և կը
հսկէ, որպէս զի կարեւոր խնամքնե-
րը չը զայտուին . և այս առ թիւ գու-
ցէ երկար ժամանակ իսկ կը մնայ
պանդոկի մէջ : Եւ միթէ այս միայն
Ամարացին կը թուզը վիրաւորեալը,
բայց խափառ չը բամնուիր . նա կը
խոստանայ շարունակել իւր օգնու-
թիւնը մինչեւ վիրաւորելըն կատա-
րեալը ժշգութիւնը . նա կը խոստա-
նայ ամեն ծախր վճարել : Խչնո՞ւ պան-
դոկապետը կամ այլք իրենց վրայ չեն
առնուր յաջորդել Ամարացւոյն և
ինքնին կատարել ինչ որ նա կը խոս-

տանայ կատարել : Ոչ ապաքէն բա-
րեգործութեան գեղեցիկ գէպք մ՝
է այս, որ իրենց կը ներկայանայ, ինչ
պէս ներկայացաւ Ամարացւոյն Ճա-
նապարհին վրայ : Միթէ նորա պար-
տական չէ՞ն վիրաւորելըն օգնելու :
Միթէ Ամարացւոյն աւելի մերձա-
ւոր էր վիրաւորեալը քան թէ նոցա-
կարող ենք ասել արդեօք, թէ այն
կողովտեալ անձը կարողութեան տէր
չէր և միջոցները չունէր իւր անձի բը-
ժկութեան և պահպանութե՛ դար-
մանները հոգալու : Բարեգործ Աա-
մարացին ամենեւին ընկատէր այս
պարտգաները : Եւ ամենեւին չու-
զէր հարցախուզել և իւր քարերարե-
լոյն սիրտը խուզել : Եւ միայն կը
խորհի վիրաւորեալը դարմանել և բը-
ժըկել : Եւ յատուկ պարտաւորու-
թիւնը կը համարի այս խնամակալու-
թիւնը և քանի որ սոյն պարտը կա-
տարող պատրաստական և յօժարա-
կամ մարդ չը կայ, բնաւ չուզել թու-
զուլ և զանց առնել : Միայն թէ նը-
կատելով որ վիրաւորեալը դարմանե-

լու համար իւր ներկայութիւնը այլ
եւս կարեւոր չէ, կ'երթայ ուրիշ պար-
աւորութիւններ կատարել, Բայց
երթալին առաջ կը վճարէ պանդոկա-
պետին, թէ այն ծախքը, որ արդէն
եղած էր, և թէ այն ինչ որ պիտի լի-
նէր: Բայց յայսմանէ, կ'ասէ պանդո-
կապետին. Պննամէն և գարմանէն այն
վիրաւորեալը. և եթէ իմ տուած դր-
բամէն աւելի ծախք ունենաս, լիւ
կը հասուցանեմ իմ վերադարձին:
Բայց թէ կը յայտնէ՞ արդեօք վիրա-
ւորելցն թէ ովէ ինքն, և կամ թէ
յառաջ քան իւր ուղեւորին երախ-
տագիտութեան ցոյց մի կը տեսնէ՞
վիրաւորելցն կոզմէն: Այս մասին ա-
մենեւին ըլիսօսիր աստուածային պատ-
միք և մենք եւս կարող չենք մեր
կողմէն բան մի ենթադրել:

Երկնաւոր Վարդապետը կարեւոր
պարագաները թուելով՝ կամի հաս-
կացնել մեզ իւր պատմութեան հիմ
նական գաղափարը և սկզբունքը: Այ-
սարացին և վիրաւորեալը կապուած
էին իրարու հետ միայն ծախորդու-

թեան և կարեկցութեան կապով:
Վիրաւորեալը միայն մարդ էր, և ոչ
թէ ազգակից, կամ եղբայր կամ քա-
ղաքակից Ամամացւոյն: Բայց Ամ-
մարացին ամեն բան կը կատարէ, ինչ
որ կարելի է սպասել միայն տղբակցէ,
քաղաքակցէ և եղբօրէ, թէ և այն
ակնկալութեան կատարումն իսկ շատ
անգամ չը տեսնուիր: Այսպէս կը
պատասխանէ ահա մեր Տէրը Փարի-
սեցի օրինական վարդապետին, երբ
արդար երեւելու յուսով կը հարցը-
նէ. « Եւ ովէ իմ ընկեր: » Բայց
լաւ կը նկատէք, թէ ինչ եղանակաւ-
կը պատասխանէ մեր Փրկիչը: Օրի-
նականը կը հարցնէ. « Ովէ իմ ընկե-
րը ո: Իսկ երկնաւոր Վարդապետը մի-
այն չը պատասխանէր: Թէ քո ընկերն
է ամեն մարդ, ով որ օգնութեանդ
և ոզորմութեանդ կարօտ է, ով որ
քեզ բարի կը ցանկայ և բարի կ'առ-
նէ: Այսպէս պատասխանէր թէ՝ ա-
ւաղակաց ձեռքն ընկած մարդոց ըն-
կերն նա էր, որ գթացաւ, կարեկ-
ցեցաւ և ամեն վոտնդ յանձն առ-

նելսվ խնամք տարաւ նորա բժշկութեան և պահպանութեան համար։ Կարձ առենք, միսյն չը պատասխանէր թէ՝ տառապելցն ընկերն իւր բարերարն է, և բարերարին ընկերը իւր բարերարեալը, այլ կամելով ամօթահար առնել այն մարդիկը, որոնք կը խորհին և կը տագնապին թէ որո՞ն արդեօք ընթի անուն տան, կամելով ամազցնել այն մարդիկը, որոնք առաւել կուսակից կը փնտուն քան թէ ընկեր և կը ջանան իրենց անձը ըստանելով՝ ընկերսուէր ձեւանալ։ կամելով հասկայնել թէ՝ մինչդեռ իրենք կը գուտարին այլոց ձեռք կարկառել, այլք կը փութան և կը կանխեն ձեռք կարկառել, և առանց հետախուզելու իրենց երկիրը, իրենց ազգը, իրենց դաւանութիւնը, իրենց ազանդը, կը կարեկցին իբրեւ մարդ, կը բարերարեն իբրեւ եղաայր, կ'օգնեն իբրեւ ազգակից և բարիք կը զըհեն ու կը դարմանեն իբրեւ ընկեր։ վերջապէս, կամելով ընկերսիրութեղասպէս, կամելով ընկերսիրութեղասպէս տալ Օրինականին և ամեն նեղ

սիրտներուն՝ կը պատմէ Ասմարացւոյն առակը։ Ոեր Փրկիչը գոգցես կամի ասել. — Դուք կը տարակուսիք, դուք կը յասլաղէք, և ահա այլք առանց տարակուսելու և յասլաղէլու։ կը կատարեն ինչ որ դուք եւս պարտական էիք կատարել։ Դուք կը թըլւէք, դուք կը հաշուէք, և մանրանսոյզ կը լինիք, և ահա այլք կը յառաջեն առ ձեղ իրենց թաթարուն և զեղուն ձեռքերով։ Խնչարէս կը կարծէք, ընկեր են ձեղ նորա, թէ ոչ, և կամ թէ դուք ընկեր եք նոցա, թէ ոչ։ Եթէ նորա առանց կոչուելու առ ձեղ կը գիմեն, միթէ և դուք կարող չէք քայլմ, առաջ երթալ առանց կոչուելու։ Եթէ նորա կը կանխեն քան զծեղ և քան զայլս, միթէ կարող չէք և դուք կանխել քան զնոսա և քան զամենայն մարդիկ։

Ոիթէ դուք պարտական չէք սիրել ամենքը, որոնք նորդ կ'անուանին։ Ոիթէ նորդ անունը սուրբ չէ ձեղ համար և ընդրաւիրէք արդէն ձեր համակրութիւնը, ձեր կարեկցութիւնը, ձեր կարեկցութիւնը

և անձնութիւննը : Ա երջապէս ,
միթէ ամեն մարդ ձեղ ընկեր չէ : Հը-
րեայ դու , ջանա ուրացիր , եթէ
կարող ես , որ Աամարացին քո ընկերդ
չէ , որ կը վարուի քեզ հետ եղբայրա-
բար : Բայց ինչպէս կարող ես դու .
Աամարացւոյն ընկեր չը մնիլ , քանի
որ նա քո ընկերն է :

Վհ , ո՞րչափ գեղեցիկ է երկնաւոր
Վարդապէսախ պատմած պատմութիւն-
նա պատմութենէն գեղեցկադցն
պատմութիւն չը կայ , բայց միայն
Փրկչի իւր անձին յատուկ պատմու-
թիւնը , որոյ նիւթը կամ առարկայն
Աամարացին չէ , այլ նոյն ինքն Յի-
տու Քրիստոս : Աամարացւոյն գեղե-
ցիկ և սրտաշարժ պատմութիւն Փրկչի
պատմութեան մօտ տկար և անզօր
առակ մ' է միայն : Եցն ինքն Յիտու
կարող չէր իւր պատմութենէն աւելի
գեղեցիկ պատմութիւն գտնել կամ
ստեղծանել : Փրկչի պատմութիւնը
այնքան սրանչելի է , որ ամենայանդու-
գըն երեւակայութիւնն անդամ , իւր
ամենաբարձր թռիչներով կարող չէ

Յիտուսի պամութեան իրական բար-
ձրութեանը հասնիլ : Եւ զարմանալին
այս է ահա , որ Յիտուսի իրական պատ-
մութիւնը մարդկային երեւակայու-
թեան ամենամելքին բարձրութենէն
անդամ բարձրագոյն է :

Յիտուս ինքն Աամարացին է Երի-
քովի Ճանապարհին վրայ : Ա էրքե-
րով ծածկուած մի մարդ (ես , դու
և իւրաքանչիւր ոք) ընկած է Ճանա-
պարհին վրայ : Վարդիկ կ'երթան ,
կ'անցնին առանց օգնելու , վասն զի
սոյն Ճանապարհին վրայ կանգնիլն վր-
ատանգաւոր է : Աա է ճանապարհ արեան
և վիրաւորելոյն վրայ կարեկցութեան
ակնարկ ձգելն անգամ երկիւ զալի է
և մահառիթ կարեկցողի կենացը : Ի-
մաստուններն սպանին , մարդարէնե-
րըն սպանին , կրսպաննեն նաեւ ամեն
մարդ , եթէ մարդասիրական կարեկ-
ցութեամբ կանգ առնու սոյն դըմ-
բաղդին օգնելու , որոյ արիւնը կը
հոսի հազարաւոր տեղերէ : Կ'եւ-
տացիք և քահանացք անգամ , որոնք
կարեկցելու յատուկ պաշտօն և պարոք

ունէին , հազարաւոր անդամ անցան ,
իրենց աչքերը յետս դարձնելով և
երբէք վիրաւորելցն վրայ չը նայելով
Յիսուս Քրիստոս եկաւ , բայց ոչ
թէ անցնելու այլ յատկապէս վիրա
ւորելցն օգնելու համար : Կա գիւ
տէր արդէն որ մահամերձ մի կայ ,
որուն կարեւոր են իւր խնամքները :
Կա գիտէր , և զարմանալի չէ ուրեմն ,
որ իրեն հետ գինի և իւղ ունէր :
Կա գիտէր , որ վիրաւորեալ մի կայ
իւր առջեւ : Արեան Ճանապարհն
խախապէս նորա Ճանապարհն է : Կա
իւր բանիւ իւղ և գինի կը հեղու
վէրքերուն վրայ : Իւղ՝ որ կը մեղմէ
ու կը կալդէ . գինի որ կը կազդու
րէ և կը զօրացնէ : Կա գրաստի վրայ
չը գնէր վիրաւորեալը , և արդէն գը-
րաստ չունի , այլ կը դնէ իւր ուսեւ
րուն վրայ , կամ , աւելի լսւէ ասել ,
կը դնէ իւր կուրծքին վրայ , կը դրկէ ,
կը փարի և սոյն արիւնաթաթաւ ,
վշտահար ու ողբահար զոհը , լեռնե-
րու և ձորերու մէջէն , կը տանի պան
գոկը :

Վմեն ծախս կը վճարէ , ամեն դար-
ման կ'երաշխաւորէ , նաեւ կը խորհի
ու կը հոգայ ապագայի համար : Իւր
երթալէն գինի իւր Հոգին պիտի հոկէ
նորոգ ապաքինելցն վրայ : Կայ , եղ-
բարը , ինչե՞ր կան տակաւին աւելցը
նելու , որպէս զի առակը համալա-
տասխանէ իրականութեան : Պէտք
էր որ Սամարացին թագաւոր լինէր
կամ ժառանդ թագաւորի : Պէտք էր
որ նա իւր փառաց մէջէն լսէր թը-
շուառին ազաղակը ամայի Ճանապար-
հի մահաշուկ մթութեան խորքէն :
Պէտք էր , որ սոյն գերեզմանական
տխուր ազաղակով Ճանաչէր նա իւր
ապերախտ թշնամւոյն ձայնը : Պէտք
էր որ նախատեսէր նա իւր մահը ,
ոչ իբրեւ պատահար , այլ իբրեւ
վարձ իւր մարդասիրական գործոյն :
Պէտք էր , որ այս գործը կատա-
րելու համար՝ անօգնական և անմիկը
նապահ իջանէր նա ՚ի գիշերի այն
տեղը , ուր վիշտ ու շարչարանք զին-
քը կը կոչէին : Ա երջապէս , պէտք
էր , որ նա , ՚ի լուսմն իւր անշուն

սիրոյ և մարդկասյին սոսկալի ատելը թութեան , մահուան ակնկալէր և մահը այն մարդոյ ձեռքէն ընդունէր , զոր փրկել կը փութար : Ահ , մեր ամեն ջանքերը ունացին են , առակը անզօր է այս ամենը բացատրելու . խօսքը և երեւակայութիւնը կը գալարին և տեղի կուտան իրականութեան առջեւ : Թողմնէր ուրեմն առակը , թողմնէր ստուերը և պատմենք Յիւսուսի Քրիստոսի կեանքը և մահը , որ իջաւ խաղաղութեան և փառաց բարձունքէն , եկաւ միանալու մարդկասյին բնութեան հետ և ամեն շարչարանք կրելու իւր անձին մէջ : Ի՞սութունեց իւր անմեղ գլխոյն վրայ Աստուծոյ բարձրութեան և ցասման ամեն նետերը : Եկաւ ճշմարտութիւն խօսելու՝ ոչ միայն վտանգներէն չ'երկնչելով , այլ և իւր կեանքը գրաւաշկան գնելով ճշմարտութեան համար Ճալածուեցաւ , չարչարուեցաւ և ի խաչ բարձրացաւ նոցա համար , զորս կը սիրէր : Ոչով բանիւ , եթէ համեմատենք՝ թէ ի՞նչ էր նա երկնքի

մէջ , և ի՞նչ եղաւ երկրի վրայ . եթէ կշռենք՝ թէ ի՞նչ բանի արժանի էր նա մարդկանց կողմէն և ի՞նչ ընկալաւ , կը առանենք անձնութրութեան և սիրոյ անհուն տիպար մի , զոր ոչ միտք կարեն չափել և ոչ լեզուք և բանիք կարեն նկարագրել :

Մի , սիրելի եղբարք , այլը խօսած էին կանխաւ , և Յիսուս Քրիստոս ամենէն լւա խօսեցաւ և բացատրեց՝ Աէ ի՞նչ է ընթեն և ի՞նչ է սիրել Յայց , կարող են արդեօք կանխասացներու այնքան խօսքերը և ձառերը , նաեւ (ներեցէք ինձ ասել) կարող են նոյն խոկ Յիսուսի խօսքերը համեմատել այն կենդանի պերճախօսութեան հետ , այն ամենազդեցիկ բարբառոյն հետ , զոր խօսեցաւ Յիսուս կենօք և մահուամբ , կենօք , որ արդէն մահէր , և մահուամբ , որ էր մահ խաչի Աիթէ Յովհաննէս Առաքեալն , իրաւունք չունէր ասելու . “ Այսուիկ գիտացաք զերն Աստուծոյ , զի նա եղ զանձն իւր վասն մեր ո : Ա . Յովհ . գ . 16 :

Ոչ թէ ասհման և մեկնութիւն, ոչ թէ դատողութիւն և փաստաբառնութիւն, այլ գործ կը տեսնենք այս տեղ և իրականութիւն - Յիսոսս Եր զանին իւր վասն մը : Կամի՞ք իմանալ թէ Բնէ է մարդասիրութիւնն : Ահա ձեզ պատաժան . այսուս Եր զանին իւր = Յիսուս դրաւ իւր կեանքը մէր ամենուս համար, այսինքն օտարաց և թշնամեաց համար : Այթէ ասէք՝ թէ Յիսուս աւելի մօտ էր մարդոյն, քան թէ նոյն ինքն մարդն՝ իւր պատկերակից մարդոյն : Այթէ ասէք՝ թէ Յիսուս առաւել պարտաւորեալ էր առ մարդ, քան թէ մարդն՝ առ մարդ : Այթէ ասէք՝ թէ Յիսուս իւր անձն նուիրելով այնքան գերբնական չէր գործն, որչափ եթէ մարդ իւր անձը նուիրէր մարդոյ համար : Այթէ ասէք՝ թէ Յիսուսի համար աւելի բնական էր մարդկային անարդ և նուազ բնութեան հետ միանալ, քան թէ մեզ համար՝ մէր թշուառութեն և գերութեան ընկերակիցներու հետ Այթէ այսպիսի կարծիք ունիք, այն

ժամանակ աւելորդ է մեղ խօսիլ : Իայց, իմացէք, որ ըստ ձեր ենթադրութեան, այն ժամանակ, Յիսուս ոչ երկնքէն յերկիր իջած կը լինի, ոչ իւր աստուածային մարդասիրութիւնը ցուցած կը լինի, ոչ իսազազութիւն բերած կը լինի մարդկանց և ոչ ինքն մարդկութեան Փրկիչ կը լինի : Կարճ ասենք, աստուածային անհուն գերութեան և անսահման զահողութեան պատմութիւնը կը լինի միայն ըսկ գիւտ հնարից և երազ ցնորից : Այ այն մարդկանցը, որոնք այսպէս կենթագրեն և այսպէս կերազեն : Իայց եթէ կը հաւատաք գուռք, որ Յիսուս Քրիստոս էր և արար ամեն քան, ինչ որ կը պատմենք Եւետարանին համեմատ . միով բանիւ, եթէ քրիստոնեայ էք գուռք, հաստատ իմացէք, որ այն Աէրը, որ մարդացաւ՝ մարդիկը փրկելու համար, և սիրեց մարդիկը իւրեւ մարդ, այն պիսի կնիք մի գրոշմեց նոյս Ճակտին վրայ, զոր երբէք կարող չէք գուռք ջնջել :

Իմացէք, որ այն արարածը, որուն
համար Աստուած ըլ խնայեց իւր Ալ-
ածին Որդին, այն արարածը սուրբ
եղած է ձեզ համար : Իմացէք, որ Ե-
թէ նոյն արարածին զլանաք ձեր սէ-
րը, նախ Աստուածոյ կը զլանաք, որ
սիրեց և պատուիրեց սիրել : Իմացէք
որ ձեր երախտագիտութեան ցոյցե-
րը կարող չեն երկինք բարձրանալ առ
Աստուած, որ անկարօտ է չնորհակա-
լութեան . այլ սիրեք է որ ձեր երախ-
տագիտութիւնը իջանի և ծաւալի
ձեր շուրջը, և եթէ հնար է, զեղա-
նի ամենուն վրայ առ հասարակ, զորս
Որդին Աստուածոյ՝ բազմազարն Յի-
սուս որոնեց, սիրեց և օրհնեց: Դաւք
կարող չէք խտրել. վասն զի Յիսուս
չխարեց . կարող չէք չհամարել ընկեր,
զոր նա ընկեր համարեց : Որո՞ն հա-
մար կ'աղօթէր Փրկին, և զո՞լ կը սի-
րէր : Որո՞ն վրայ կուլար և կ'արտա-
սուէր : Որո՞ն համար արիւնը ոլուն
ոլուն կը հոսէր իրբեւ քրտինք նորա
մարմնէն : Որո՞ն համար կայլակ կայ-
լակ կ'իջանէր արիւնը Խաչի վրայ նո-

րա վիրաւոր անդամներէն : Աւ խոր-
հած էք արդեօք այս բանիս վրայ :
Նա, որ ծովերով և ցամաքներով
բաժնուած էր մարդկութենէն . նա,
որ գարերով բաժնուած էր անցեալ
և ապագայ սերունդներէն, նա պատ-
կերացուցած ամփոփած ունէր իւր
խորհրդոց մէջ ամեն ժամանակաց և
ամեն տեղեաց մարդկութիւնը : Հա-
մօրէն մարդկութիւնը կ'ասլիէր նո-
րա սրտին մէջ իրբեւ մի մարդ : Նա
կը սիրէր անցելոցն մէջ ամենքը, որոնք
մարդ անունը կը կրէին . կը սիրէր ա-
պագային մէջ ամենքը, որոնք նոյն աւ-
նունը պիտի կրէին : Նա, սիրելու
համար կարօտութիւն չունէր որո-
շել և ճանաչել զձեզ : Նորա սէրը յա-
ռաջ էր քան զձեզ : Ձեր ծնած վայր-
կենին պիտի տեսնէիք որ նա կըսպա-
սէ ձեզ՝ փրկելու համար : Նա յա-
ռաջագոյն կը վլտակցէր ձեզ . նա յո-
ռաջագոյն կ'ողբար ձեր մեղաց հա-
մար և կ'աշխատէր ձեզ հետ, փրկ-
կութեան մէջ վերածնելու համար :
Կ'ոչ հարկ կար առանձնակի զձեզ

Ճանաչելու . քանի որ կը սիրէր նա
զգեղ իբրեւ մարդիկ և ոչ իբրեւ ան-
համեմ : Այն, մարդն էր, զոր կը
սիրէր մարդասէրն Յիսուս : Ոչ թէ
այս ինչ կամ այն ինչ երկրի մարդը,
ոչ թէ անցելոյն կամ ասպասյի մար-
դը, ոչ թէ աւելի ծանօթ քան թէ
անձանօթ մարդը, այլ իսկապէս մար-
դը, որ ամեն տեղ հաւասար է յաջս
Յիսուսի Քրիստոսի, հաւասար է
ծագմամբ, հաւասար է անկմամբ,
հաւասար է վշտակրութեամբ, հա-
ւասար է փառօք : Ո՞ր սիրան է որ ը-
դողար այս մտածմունքներուն վրայ :
Ո՞թէ ըստ զարթնուր մեր բարոյական
թշուառութեան մէջ մարդկային ըն-
կերականութեան և հաղորդակցու-
թեան աղնիւ ու սրտաշարժ քնաղ-
դումը : Ո՞թէ չե՞նք զգար, որ մենք
սոյն մեծ մարմնոյն մարդկութեան-
անդամներն ենք : Չե՞նք զգար
ինչպէս նորա վիշտը, նոյնպէս
և մերը . չե՞նք զգար արդեօք, որ մենք
պատասխանատու ենք ինչպէս անձ-
նական, նոյնպէս և հանրական չար-

եաց և աղէտից համար : Չե՞նք զգար
և չե՞նք իմանար արդեօք, որ մենք
պարտաւոր ենք գրկէ Համօրէն մարդ-
կութիւնը մեր սիրոյ մէջ, մեր աղօ-
թից մէջ, և պարտինք կրել, իւրաքանչ-
չիւրս ըստ մեր կարողութեան, «Ո՞րո՞-
կային աղմի աղմի բեռն» ինչպէս կ'ասէր
երբեմն պերճափսու ոմն սրբանուէր :

Ես գիտեմ և կը վկայեմ, որ սոյն
զգացումը ամենեւին օտարութիւն չէ
մարդոյ համար, և երբ Յիսուսի ան-
ձին մէջ օրինակը կը պատկերացնենք,
ասկահով ենք որ անշուշտ նոյն զգա-
ցումը կը զարթնու ձեր մէջ, եթէ
թմրած է : Ի՞այց ինչքան անզօր է ըս-
փոթ և յողդողդ զգացումը այն դր-
բական և վսեմ պարտաւորութեան
առնեւ, զոր Յիսուսի Քրիստոսի մար-
դասիրութիւնը ստեղծեց և սահմա-
նեց իւրաքանչիւրիս համար : Քրիս-
տոնեայք, նայեցէք այն արիւնոտ ճա-
նապարհին վրայ, ուստի եկաւ անց-
նելու մեր Տէրը : Հետեւեցէք Յի-
սուսին մենչեւ ճանապարհի այն սոս-
կալ եղը, ուր կը մեռնի ոչ թէ

մարդկութիւնը : Կայեցէք, զննեցէք մինչ ՚ի կատարած՝ Յիսուսուսի անհուն մարդասիրութեանգործը : Քրիստոսի օրինակը հաղարաւոր վիրաւորներ ձերգիրկը կը ձգէ, որոնք յար և նման են Երկութիւննանապարհի վիրաւորելցյն : Նա ձեզ կը յանձնէ համօրէն մարդկութիւնը և իւրաքանչիւր ոք կոչուածէ նոյն մարդկութիւնը սիրելու : Ամեն քրիստոնեայ ամեն մարդց կը պատկանի, և թէպէտ ունի յատուկ պարտաւորութիւններ, որ ամենուն չեն վերաբերեր, բայց սիրոց պարտաւորութեամբ կատուած է ամենուն հետ : Քրիստոնեայ չէ նա և ճանաչած չէ զբիստո Քրիստոս, ով որ զուրկ և օտար է մարդասիրութեան զգացումէն, և որուն համար սովորական չէ նոյն զգացումն : Քրիստոնեայն պարտական է ոչ թէ հատ հատ սիրել մարդկութեան անգամները, զորս գէպքերը և պարագաները կը մօտեցնեն իրեն, այլ պարտական է սիրել մարդկութիւնը Յիսուսի Քր

րիստոսի նման : Այս է ձշմարիստ Քրիստոնէութեան նշանը և փառքը : Բայց մի գուցէ կարծուի թէ մենք կը շփոթենք մարդկութեան սիրոյն հետ մեր յատուկ ցեղի այն անմիտ պաշտումը, այն մարդկային ամբարտաւանութեն ամբարտակը, որ մարդկութիւնը ցնորսական անհատ համարելով, անհատներու գոյութիւննը ժխտելով առանց իրարու հետ միացնելու, և անորոշ ու անկուպար մըտածութեամբ երկրորդ Բաբելոնի կամ խառնակութեան գործաւորներ երաղելով, կը ձգտի նորոգել վերըստին՝ լեզուաց խառնակութեան հըրացքը : Ո՞ի գուցէ կարծուի, թէ մենք կ'ուղենք շփոթել մարդասիրութեան հետ այն մոլի տենչանքը, այն ցեղականմիակերպութեան շպարեալ պատրանքը, որով ոմն Համա-Գերսանական և ոմն Համա-Ալաւեան պատրուակաւ կը ձգտին հարիւրաւոր լեզուներու եւ ժողովարդներու գոյութիւնն խառնել շփոթել ի մի ձուլել, և աշխարհակարու

թեան թմբուկ հարկանելու ժամանակ՝ ջանալ հաւատացնել մարդու կանց, թէ մարդասիրութեան ոգւով կը վառին և կը շարժին : Քաւ լեցի մեղքաջալերել այս ցեղապաշտական կամ աւելի լաւ է ասել ցեղակործան մոլութեան այլանդակ ցընորբները : Անք մարդասիրութիւնը Յիսուսի օրինակէն կ'առնունք : Յիսուսի Քրիստոսի սիրել հրամայած մարդկառթիւնը՝ մարդիկն են և ոչ թէ վերացականութիւն : Մարդիկն են, զար սիրեց նա, և մարդիկն են, զորս եկաւ փրկելու : Մարդիկ փըրկութեան անմիջական առարկայ են կամ ենթակայ և ոչ թէ գործիք : Առտ է ամեն փրկութիւն, որոյ առարկայն մարդը չէ : Բնկերական յառաջադիմութիւնը Յիսուսի Քրիստոսի փրկագործութեան վերջին նըլ պատակն է միայն, և այս ընկերականութիւնը անհատներէ կը կազմի և ոչ թէ վերացականութենէ : Անհատները յատուկ անհատական արժանաւորութիւն ունին : Նոքա կ'ապրին

ինքնին, կ'ապրին Վատուծոյ անմիջական իշխանութեան տակ : Նոքա լիկ գործակատարը կամ պատուանդանք չեն հաւաքական յառաջադիմութիւն, որ նշան է միայն անհատական յառաջադիմութեան : Յիսուս եկած է ոչ թէ վերացական ընկերականութիւնը փրկելու, և ոչ թէ ընկերականութիւնըն է որ Երկինքը պիտի տեղափոխի և կամ պիտի պասկուի ընտրելոց անթառամ պասկով, այլ անհատները : Մարդկութիւնն ինքնին իրական մարմին մի կը կազմէ Վատուծոյ խորհրդագեան եւ նպատակին համեմատ և կը պատերազմի, թէ և յանդէտո, նոյն նպատակը կատարելու համար⁽¹⁾:

(1) Մարդկութիւնը, ոսյն իմաստով, կարող ենք իրեւ մի մարդ համարել + վասն զի + մինչեւ ամեն կենդանի իւր տեսակին մէջ նոր սկսող մ' է ամեն նկատմամբ, մարդն այսակս չէ . նա ոչ թէ նոր կըսկի, այլ կը շարունակէ մարդկութեան գործը : Կա կը ժառանգէ ամեն դարուց ժառանգութիւն : Կա համոյն մարդկային ազգի դաւակն է : Ի սկզբանէ անտի մինչեւ ցայսօր ինչ որ կը հարաբերութիւն ուղարկաւոր անձինքներէ յաւաջացած են : Անքնիկերական մարդը, թէ

Պէտք է միանալ, պէտք է ջանալ՝ ի
սէր մարդկութեան և ՚ի փառս Աս-
տուծոյ, սոյն անհաս նստատակի կա-
տարման համար։ Մարդկութիւնը
կը չարչարի և կը հառաչէ, պէտք է
գոնէ չարչարիլ և հառաչել նորա հետ.

Ժամանակի մէջ և թէ տարածութեան, ճշմարիտ
մարդ չէ։ Սաստիկ և յարատեւ առանձնութիւնը
կ'անամասցնէ զմարդ և անստունէն աւելի կը ոսո-
րացնէ, որովհետեւ մարդը չունի անսանոյ անփոփոխ
բնադրում, այլ միայն տկար բանականութիւն, որ
չուտով կը խարիսչի և կը չքանայ։ Աւրեմն անհը-
նարին է մարդկութենէն արտաքը մարդց գաղա-
փար յընալ։ վան զի մարդը անդց է առանց
մարդկութեան։ Մարդ մը երեւակայիլ իւր ցեղի
բոլը կատարելութեամբ՝ երեւակայութեան ցնորդ
է, վասն զի մարդկութեամբ է, որ մարդը՝ մարդ է։
Բայց այսպէս չէ միւս կենդ անեաց նկատմամբ։ Նո-
քա չունին մարդկային ցեղին սե պէտական համե-
րաշնութիւնը կամ համապատասխութիւնը։ Սա-
կայն զարմանալին այս է, որ ինչպէս ճշմարիտ ըն-
կերականութիւնը, նոյնպէս և կատարեալ անհա-
տականութիւնը միմիսյն մարդկային ցեղին սե պէ-
տական է։ Միթէ զարմանալի չէ, որ Աստուծոյ
համօրէն արարածոյ մէջ միայն մարդն է, որ իւր
տեսակին հետ միանալով կը հանի կատարելու-
թեան, և գարձեալ մարդն է, որուն մէջ իւրաքի ո-
կ'երեւի զգացումն արտառութեան, բարցականու-
թեան և գիտակցութիւն իւր էութեան։

պէտք է ազօթել նորա համար, պէտք
է վշտակցիլ այն երկանցը, որ կը տագ-
նապէ, կ'ալեկոծէ և կը կտրատէ նո-
րա արդանդը։ Կա կը ցաւի, նա կ'եր-
կնէ, և պէտք է որ ծնանի Աստուծոյ
համար նոր աշխարհ և յառաջեցնէ
այն վայրկեանը, յորում ամեն մար-
մին ծունդ պիտի կրկնէ Յիսուսի առ-
ջեւ, և ամեն լեզու պիտի պարտաւո-
րի մարդարէանալու և խօսուովանե-
լու, որ նա է Յիսուս Քրիստոս ՚ի
փառս Աստուծոյ Հօր։


Հայց մարդկութիւնը կ'աշխատի
մարդկանց համար, և եթէ աշակցիք
դուք մարդկութէանը, իմացէք, որ
դարձեալ մարդկանց համար է, որ
կ'աշխատիք։ Վասն զի մարդիկն են,
զորս Յիսուս հրամայեց ձեզ սիրել։

Քրիստոնեայք, եթէ դուք Ճա-
նաչեցիք և իմացաք Յիսուսի մէրը։
Եթէ ձեր սիրու Յիսուսին նուրիած
էք։ Եթէ դուք նորա գորովանկն
ունիք։ Եթէ վառուած է ձեր մէջ
մարդկային եղացը ութիւն սուրբ լու-
գացումը, որ շիջած էր մեղքը, ինչ-

պէս և շիջած էր Աստուծոյ հետ ու
նեցած ձեր հաղորդակցութեան հու-
րը . եթէ դուք վերածնած էք խկա-
պէս, անշուշտ կը մասնակցիք փրկու-
թեան մեծ գործոյն, կը շարունակէք
զայն Փրկչի անուամբ, կը հետեւիք
նորա օրինակին, կը դիմէք, կը թուա-
նիք դէպ ՚ի Նշրիքովի ճանապարհը,
կ'ընթանաք Փրկչի հետքերով, կ'օգ-
նէք ամեն ազգի ամեն ցեղի և ամեն
լեզուի վիրաւորներուն, և ուրիշ փո-
խարէն չէք սպահանջեր ձեր սիրոյն
համար, բայց միայն սիրել, միշտ սի-
րել, և աւելի սիրել, վասն զի սիրելէն
կըսկսի մարդոյ երջանկութիւնը, և
ով որ շատ կը սիրէ, շատ կը վարձա-
տրուի :

ԱՒՐ

1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
32
33
34
35
36
37
38
39
40
41
42
43
44
45
46
47
48
49
50
51
52
53
54
55
56
57
58
59
60
61
62
63
64
65
66
67
68
69
70
71
72
73
74
75
76
77
78
79
80
81
82
83
84
85
86
87
88
89
90
91
92
93
94
95
96
97
98
99
100
101
102
103
104
105
106
107
108
109
110
111
112
113
114
115
116
117
118
119
120
121
122
123
124
125
126
127
128
129
130
131
132
133
134
135
136
137
138
139
140
141
142
143
144
145
146
147
148
149
150
151
152
153
154
155
156
157
158
159
160
161
162
163
164
165
166
167
168
169
170
171
172
173
174
175
176
177
178
179
180
181
182
183
184
185
186
187
188
189
190
191
192
193
194
195
196
197
198
199
200
201
202
203
204
205
206
207
208
209
210
211
212
213
214
215
216
217
218
219
220
221
222
223
224
225
226
227
228
229
230
231
232
233
234
235
236
237
238
239
240
241
242
243
244
245
246
247
248
249
250
251
252
253
254
255
256
257
258
259
260
261
262
263
264
265
266
267
268
269
270
271
272
273
274
275
276
277
278
279
280
281
282
283
284
285
286
287
288
289
290
291
292
293
294
295
296
297
298
299
300
301
302
303
304
305
306
307
308
309
310
311
312
313
314
315
316
317
318
319
320
321
322
323
324
325
326
327
328
329
330
331
332
333
334
335
336
337
338
339
340
341
342
343
344
345
346
347
348
349
350
351
352
353
354
355
356
357
358
359
360
361
362
363
364
365
366
367
368
369
370
371
372
373
374
375
376
377
378
379
380
381
382
383
384
385
386
387
388
389
390
391
392
393
394
395
396
397
398
399
400
401
402
403
404
405
406
407
408
409
410
411
412
413
414
415
416
417
418
419
420
421
422
423
424
425
426
427
428
429
430
431
432
433
434
435
436
437
438
439
440
441
442
443
444
445
446
447
448
449
450
451
452
453
454
455
456
457
458
459
460
461
462
463
464
465
466
467
468
469
470
471
472
473
474
475
476
477
478
479
480
481
482
483
484
485
486
487
488
489
490
491
492
493
494
495
496
497
498
499
500
501
502
503
504
505
506
507
508
509
510
511
512
513
514
515
516
517
518
519
520
521
522
523
524
525
526
527
528
529
530
531
532
533
534
535
536
537
538
539
540
541
542
543
544
545
546
547
548
549
550
551
552
553
554
555
556
557
558
559
560
561
562
563
564
565
566
567
568
569
570
571
572
573
574
575
576
577
578
579
580
581
582
583
584
585
586
587
588
589
590
591
592
593
594
595
596
597
598
599
600
601
602
603
604
605
606
607
608
609
610
611
612
613
614
615
616
617
618
619
620
621
622
623
624
625
626
627
628
629
630
631
632
633
634
635
636
637
638
639
640
641
642
643
644
645
646
647
648
649
650
651
652
653
654
655
656
657
658
659
660
661
662
663
664
665
666
667
668
669
660
661
662
663
664
665
666
667
668
669
670
671
672
673
674
675
676
677
678
679
680
681
682
683
684
685
686
687
688
689
690
691
692
693
694
695
696
697
698
699
700
701
702
703
704
705
706
707
708
709
710
711
712
713
714
715
716
717
718
719
720
721
722
723
724
725
726
727
728
729
730
731
732
733
734
735
736
737
738
739
740
741
742
743
744
745
746
747
748
749
750
751
752
753
754
755
756
757
758
759
760
761
762
763
764
765
766
767
768
769
770
771
772
773
774
775
776
777
778
779
770
771
772
773
774
775
776
777
778
779
780
781
782
783
784
785
786
787
788
789
790
791
792
793
794
795
796
797
798
799
800
801
802
803
804
805
806
807
808
809
810
811
812
813
814
815
816
817
818
819
820
821
822
823
824
825
826
827
828
829
830
831
832
833
834
835
836
837
838
839
840
841
842
843
844
845
846
847
848
849
850
851
852
853
854
855
856
857
858
859
860
861
862
863
864
865
866
867
868
869
870
871
872
873
874
875
876
877
878
879
880
881
882
883
884
885
886
887
888
889
880
881
882
883
884
885
886
887
888
889
890
891
892
893
894
895
896
897
898
899
900
901
902
903
904
905
906
907
908
909
910
911
912
913
914
915
916
917
918
919
920
921
922
923
924
925
926
927
928
929
930
931
932
933
934
935
936
937
938
939
940
941
942
943
944
945
946
947
948
949
950
951
952
953
954
955
956
957
958
959
960
961
962
963
964
965
966
967
968
969
970
971
972
973
974
975
976
977
978
979
980
981
982
983
984
985
986
987
988
989
980
981
982
983
984
985
986
987
988
989
990
991
992
993
994
995
996
997
998
999
1000



1808

ՀՀ Ազգային գրադարան



NL0331425

ՀՀ Ազգային գրադարան



NL0331423

ՀՀ Ազգային գրադարան



NL0331428

ՀՀ Ազգային գրադարան



NL0331427

ՀՀ Ազգային գրադարան



NL0331426

ՀՀ Ազգային գրադարան



NL0331422

ՀՀ Ազգային գրադարան



NL0331421

ՀՀ Ազգային գրադարան



NL0331420

